

նին փարախին մէջ բոլոր մարդիկը առնելլ՝ իր մշտնջենական յարացոյցն է։ Իսկ ունէ ժամանակ ապրող բոլոր ուղղափառ քրիստոնեաները իր մէջ պարունակելլ՝ առնոր ներկայական (actuelle) հանգամանքն է։ Եկեղեցին մարդոց միջն օրեւ է հական խրորութիւն չ'ընդունիր Քրիստոս բոլորին համար է հաւասարապէս։ Աւստի Եկեղեցին՝ ըլլալով ընդհանուրին համար՝ է ընդհանուրական։ Որչափ մարդիկ մտնեն այս միջնդհանրական» Եկեղեցիին մէջ՝ այնքան առելի մօտեցած կ'ըլլայ Եկեղեցին իր այդ հանգամանքին՝ և աւետարանական, քրիստոնէական իր յաւիտենական նպատակին։

«Առաքելական» է Եկեղեցին՝ զանդի Քրիստոս հիմնեց և առաքեալներ կազմուորեցին զայն, իրենց Գլուխ, Պետ, Հիմնադիր Քրիստոսէն ստանալով իշխանութիւնը՝ քարոզելու և մշտնջենուորելու իր Աւետարանը (Աւետարան բառով Գիրքը չը հասկցուի, այս մասին ալ յետոյ)։ Առաքեալներ՝ որոնք միւս հաւատացեալներու հետ՝ Եկեղեցին իսկ էին, իրենց տիրատուր իշխանութիւնը աւանդեցին և փոխանցեցին Եկեղեցիին, կամ՝ ի դէմս այդ Եկեղեցիին՝ անոր պաշտօնեաներուն, նուիրապետութեան՝ ետքի բառով։ Աւրեմն՝ Եկեղեցին Քրիստոսէ և միջնորդաբար առաքեալներէ ստացած Աւետարանով, Քրիստոսական հաւատքով, և այդ Աւետարանը քարոզելու իշխանութեամբ և կոչումով՝ ըստածէ Առաքելական։ Առաքելականութիւնը կը պահուի և կը շարունակուի՝ ձեռնադրութեան խորհուրդով, որ յաջորդաբար կը փօխանցէ առաքելական իշխանութիւնը և կոչումը եպիսկոպոսներուն և ոնոնց միջոցաւ միւս պաշտօնեաներուն։ «Առաքելական յաջորդութիւնը առաքելական ժառանգութեան լրութիւնը կ'երաշխառութէր» (Լոյս, 1905, էջ 555)։ Պէտք է միացուի Քրիստոսի Պետրոսին ըսածը. «Ի վերայ այդք վիմի շինեցից զեկեղեցի իմ», Ա. Պօղոս Առաքելի հաւատառումին հետ՝ թէ Եկեղեցին «շինեալ է ի վերայ հիման առաքելոց և մարդարէցից»։

Վերջապէս՝ «Առերբ» է Եկեղեցին՝ զասընդի սուրբ է իր Դլուխը Քրիստոս, որ իր արեամբը սրբեց զայն. սուրբ է իրեն կեանք տուող ողին. սուրբ է իր պաշտօնը և կատարելիք առաքելութիւնը, աս-

տուածային՝ ուստի և սուրբ է իր իշխանութիւնը. սուրբ է Եկեղեցւոյ գործին հոգեոր պատով. սուրբ են իր խորհուրդները, օրէնքները, վարդապետութիւնները և վախճանական նպատակը՝ որուն կը ձկտի համնիլ ոտնհար ընկերվ Սատանը։ (Եփիս, ե. 26, եալին)։

Եկեղեցւոյն անդամները անձնապէս սուրբեր կոչուած են նոր կտակարանին մէջ՝ ո՛չ անշուշտ սուրբ բառը առնելով իր բացարձակ իմաստով. այլ յարաբերական իմաստով՝ ակնարկելով պամային միզքէ մկրտութեամբ ազամաման և չնորհքի ընդդունելութեան։

Հանգանակին մէջ գործածուած այս մակղիբները ճշմարիտ Եկեղեցւոյն նշաններն են, բայց այս նշանները գործնական ընծայող տարրերն են որ Եկեղեցւոյն կեանքին երակները կը կազմեն և որոնց մէջէն արիւնը, կեանքը կը հոսի արբուցանելու համար հաւատացեալները։

S. Վ. Ն.

ԹԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ

Բ. Կերպիր. — «Հերմասի Հովիւ»ը իրբեկ հասպոյն աղքիւր (առաջին դար), կ'ըսէ. «Ճշմարիտ առաքենութեան համար օգուտ չ'ըներ պարզ արտաքին պահք մը. երբ կը պահես բաւականացիր հացով, բանջարեղէնով և ջրով, և չնորհակալութիւն յայտնէ Աստուծոյ. սակայն հաշուէ՝ թէ այդ օր քու ճաշգ ինչ պիտի արժէր, և աւելցածը տուր այրիի մը, որբի մը կամ աղքատի մը»։ Կիւրեղ երսւսաղէմացի Հայրապետ կը բացարէ՝ թէ ինչու պահքի օրերում կը հրաժարին միւսէն և զինիէն, և թէ «մի ոք մատիցէ առ ոգեկորոյս մանիքեցիսն որ

ի թրչած յարգից (*) զարտմութիւն պահովըն կեղծառութեն»:

Մեր Շնորհալի Հայրապետ իր հետապայ խօսքերը կրօնականներուն կ'ուղղէ. «Թէպէտ և յոլովս ունիցիք զնիւթ կերակրոյ և ըմպելոյ առձեն և առտնին, այլ յոզիս ձեր խնայելով՝ մի պահութեամբ և որկորսառութեամբ յայնութիւկ վարիցիք, այլ պարզեցութեամբ և վարուք ըստ կարգի կրօնաւորաց: Եւ զօր ի ձէնջ պակասնեցուցանէք վասն պատուիրանին Աստուծոյ, ի ոէր կարօտեալ և չքաւոր եղբարց և ծերազունից Եւ տկարաց՝ զայնոսիկ ի կիր արկանիցէք. յորոց կրկին ամբարէք ի յոդիս ձեր զբարին, պարկեցութիւնն անձանց ձերոց և զիբրով ոզորմութիւնն կարօտելոց » (Բնդհ. էջ 26): Իշխաններուն ալ խրատ կու տայ ըսելով. «Մի և զպահս հաւատով լուծանէք ի ձուկն և ի զինի իշխանաբար, զի մի ընդ անժուժկալուն դատիցիք»: (**)

Պահեցողութեան մասին ինչ աստիճանի խստութիւն տիրելը զիտնալու համար յիշենք Պարսնիսով վկայութիւնը, որու համաձայն Ժ. դարում, օրինակ, Պապական Եկեղեցին Մէծ Պահքի մէջ պահքը լուծողին ակուան կը փրցնէք. (թէն Tours de Beurre, Rouen, Bourges և ուրիշ քաղաքներ շինուած են, կ'ըսեն, պահոց օրերում կաթնեղէն (lacticinia) ուտելու արտօնազրեր ծախելով): Գալով մեղի, յիշենք երկու կանոն, մին միւսը լրացնող. ասմենայն պահքը ըստ կանոնաց առանց ձկան և ձեթոյ և զինւոյ, բաց ի հարկէ հիւանդութեան (Պանդրիի ժողովի (340-370) 18րդ կանոնին մէջ ալ չէշտուած), առաւել՝ ազուհացիցն, և ուրբաթն և չորեքշաբաթն, որ Քրիստոսի չարչարանաց աւուրք են. որ զայս լուծանէ, տուգանեսցին և յաղքատս տայցեն, և պահօք վճարեսցին յԱստուծոյ (Միսի 1243 ի ժողով): օկանոնս եղեալ եւ հաս-

տատեալ է ի Նիկոյն՝ ի Բարսղին՝ ի յեփրեմին՝ և յայլոց աեթէ ոք յանդէտս եկերի մսոյ յաւուր չորեքշաբաթի կամ ուրբաթի, ո շաբաթս պահեսցէ սրբութեամբ, և ժ զան արբցէ. և տրօք տնանկաց, տպահազորդեսցի (Տաթեացի, Գիրք Հարցմանց, էջ 652):

Գ. Կարեւորուրինը. — Զափէն տեղի հետաքրքրական պիտի ըլլար, մոնաւանդ լաւիմաց պահեցողութեան բազմակողմանի օգտաներն անտեսողներուն համար՝ իմանալ թէ Եկեղեցւոյ Հայրեր ինչ ըմբռնումով կարգազրած ու զործադրութիւնը հրաբարած են անոր:

Կիւրեղ Երուսաղէմոցի Հայրապետէն, որուն բազմաթիւ երախտներ մկրտելուն առնիթով ուսուցած քրիստոնէուկան վարդապետութեան հիմնական կէտերը մեզի հասեր են ծանօթ և կոչումն Ընծայութեանով, կը մէջբերենք հետեւեալ խօսքերը. «Պահումք ի մոյ և ի զինւոյ, ոչ իրեւ զպիդ ինչ ատեցեալ խօսչեմք, այլ վարձուց տկն ունիթք. զի զանցաւոր կերակուրս ամհամարհեցուք և վայելել մարթասցուք ի հոգեսոր և ի մուտոր սեղանն. զի այժմիկ արտասուօք սերմանեալ, ցնծութեամբ հնձեցուք ի հանդերձեալ ժամանակի» (64). Եւ այլուր՝ թէ ամենայնիւ զանձն քո ամրացուածիր պահօք եւ ոզորմութեամբ՝ զի զգաստութեամբ եւ առաքինութեամբ զործովք կեալ մարթասցես (116): Երանի թէ հետաքրքրութներ կարենային կարգալ Յաւանապատառմի թ. գլուխը՝ հեթանոս Տըրդատն ու անոր բանակը մկրտող և Առաջաւորաց պահօքը հաստատող Լուսաւորչի անունով նուիրագործուած, որ կը պարունակէ պահեցողութիւնն անհրաժեշտ զարձնող կարիքներն ու զործադրութեան ընձայած արգամիքներն վայելչապէս: Ահաւասիկ հատուած մը. « . . . Զի են մեզ պահօք թժիշկը. զոր անժուժկալութեամբ մթերեալ ունեմք ի հոգի և ի մարմին զվարաց պէս ապէս ճաշակաց մեղաց, և ի վերայ միմեանց չեղջաւորեալ և նեխեալ այլանդակ խորհուրզս եւ անմաքուր վարս, ի ժուժկալութիւն և ի պահս մտեալ՝ նորոգիմք ի մթերից մեղացն եւ լինիթք բնակարան սրբութեան»: Իր հօտին Փիզիկական եւ բարոյական թերութիւններն լուսապէս ուսումնասիրող Ս. Ասկերերան կը

(*) «կոչումն Ընծայութեան»ի Երուսաղէմի տիպին մէջ ծանօթագրուած է. «կարի մթին է բանս, մինչեւ Մատրինեալ աղաւակալ կարծեն ի զրչաց. թերեւս այսու բանիւ ակնարկի ջորըն բամեալ ի բերոյ արմտեաց ցորենոյ եւ զարւոյ, զօր սովորութիւն էր նոնց բիթասոննէից յաւուրս պահոց փօխանակ զինւոյ բամպել»:

(**) Հայրատանեաց Եկեղեցւոյ Պահոց օրերուն մասին՝ տե՛ս Սիմ. 1927, էջ 153:

յայտարարէ. «Դործք աշխարհականք, այսինքն լուացմունք և ճաշք և ընթրիք՝ և այլ պէտք կարեռք, յորժամ յաճախեն՝ զմարմինն թուլացուցանեն և կորուսանեն։ Իսկ հոգեօրական վարդապետութիւն, որչափ և զօրանայ, զհողին որ ընդունի զնակա և առաւել հզօր գործէ»։ Ու թուելէ ետք որկորսութեան պատճառած հոգեկան և մարմնաւոր տկարութիւնները, կը յարէ^(*). ՕՍեղան բազմախորտիկ եւ բազմակարգ ոչ երբեք անուշութեամբ լինի ճաշակելի, քանզի կարօտութեամբ կերակուր ո՛չ միայն առողջութիւն գործէ, այլ եւ անոյշհամութեան մայր է. աղբիւր եւ արմատ զուարթութեան»։ Խորազնին Հայրերու փորձառական խրատներուն մեջքերու մները կը կնքենք մեր Շնորհալի Հայրապետով. ՕՄք անխտիր տան զանձինս որկորսութեան և արքեցութեան, թէև զեք պունը կութեան գրգոխչո ոչ ունին ախտից, բաւական է բոցոյ ցանկութեանն զառաւելութիւն նիւթոյ որովայնամոլութեամբն տալ, ձգել զնոսա ի կատարումն մեղաց» (Ընդհ. 26):

Պահեցողական գրութեան պատմականն ուղեցինք տալ պարզապէս՝ պատմութեան ընձեռած տուիքներուն, ժողովներու կանոններուն և հայրերու խօսքերուն մէջըքերումներով։ Եւ ի՞նչ մեծ տարբերութիւն, արդարի, վաղնջական ժամանակներու և հիմակուան վիճակին միջև։ Քըսաներորդ գարն ու գալիքներ նիւթապաշտութեան զակատելով կարծես կ'ուղին բուռփին ուրանալ բարեպաշտութեան եւ խորհրդապաշտութեան արժէքները։ Սակայն մարդ՝ իրեւ բանաւոր էակ, չի կընար և պիտի չկընայ ուրանալ միտքին ու հոգիին պահանջները, վասնզի ուղեղն՝ օրքան գօր աճելու, զարգանաւու հակամէտ, սիրտը՝ մարդկային մեծ ընկերութիւնը կառավարող բարոյական ոյժը կազմող զգացումներու և սկզբունքներու ձգտող, իրենց պահանջներն ունին։

Տրուած ըլլալով՝ որ առողջ միաք, ըսնենք նաեւ առողջ հոգի միայն առողջ մարմինի մէջ պէտք է փնտանել, անհրաժեշտ է վերջինս ուշադրութեան առնել և

զայն պահել բնականոն վիճակի մէջ։ Այդ ներդաշնակութեան աղբիւրն է, անկառակած, չափաւորութիւն, զոր եկեղեցին կը հրամայէ պահեցողութեան կոնոնին տակ։ Հարազատ մօր մը նման իր բոլոր հոգեհատորներու վրայ գուրզուրացող Եկեղեցին այս գեղեցիկ կարգադրութիւնը՝ սակայն, պէտք եղածին պէս լուրջ ուշադրութեան չէ առնուած։ Մինչ կարգ մը հաւատացեալներ հաճուքով կը պահեն բոլոր արգիւեալ օրերում, ուրիշներ կան որոնք միայն այս կամ այն օրերը կամ շաբաթը կը պահեն, իսկ մեացեալներ . . . :

Առաջն զասակարգին համար՝ շարժառիթը պարզ սովորութիւն եղած ըլլայ կամ զիտակից առաքինութիւն, զնահատութիւն միայն ունինք, Երկրորդ դասակարգը, ենթազրելով որ ֆիզիզական և մատառական պատճառներով թէե օրու օր մը կամ ըրջան մը կը պահեն, բայց զիտակցութեամբ կը պահեն, նոյնքան զընահատելի կը նկատենինք. վասնզի մինչ առաջինին համար սովորական դարձած է պահաքի ուժեսութեղնով գոհնանալ (այսինքն զիտակից զիտակութեան չգոյսութեան), երկրորդին ինքինք կամաւոր զրկումի կ'ենթարկէ։ Գալով երրորդին՝ մեացեալներուն, կը խորհինք որ ուեէ պատճառաւ կ'անտեսն կամ զոնէ կ'անզիտանան պահեցողութեան բուն արժէքը։ Վասնզի խնդիրը պարզապէս սա կամ նա նիւթէն ուտելու վրայ չէ, այլ՝ կը չեշտենք, մարմինին, միտքին ու հոգիին հաւասարապէս նպաստող զրութեան մը վրայ, որ միեւնոյն ժամանուկ պահողին կը ներշնչէ գոհունակութիւն՝ բարոյական զգացումներով տողորուած ըլլուրուն։

Մենք պիտի ըղձայինք որ մեր ժողովուրդէն մին մի անհատ կենցազավարէր Աստուծոյ կամքին համաձայն։ Համակ խորհրդաւորութեան եւ խորհրդածութեան ըլջան մը եղող Մեծ Պահքը ամէնէն յարմար պատեհութիւնը չէ^(*) գէպի ինքնազիւտակցութիւն՝ «պահոք և աղօթիւք»։

ՇԱՀԱՄԾ ՎԱՐԴԱՎԵՑ

(*) Մեկնթ. Յովհաննու, տպ. Երուսաղէմ կղմած, բնմք։

Ա. ՅԱԿՈՒՅԱՅ ԲԵՄԵՆ

«ԳԱՍՏԱԿԱՐՔ ԵՎ ԲԱՐԱԿԱՐՔ»

«Դատաւոր մի եր ի ժաղաքի ուրեմն,
յԱսուծոյ ոչ երկնչեր եւ ի մարդկան
ոչ ամաշէր» (Դուկ. ԺԲ. 1-2)

Այսօրուան Դատաւորի կիրակիին նըստիրուած գեղեցկահիւս շարականը կ'ըսէ մեզի, թռւնդ հանելով մեր սրտերուն հոգեցն լարերը: «Այսօր մաքրեսցուք պահովք քառամնօրեայ ըստ Մովսիսի, զի ելցուք ի լեառն իմանալի»: Մովսէս մարդարէն անապատին մէջ քառասուն օր պահէլէ և ապաշխարելէ վերջ, Սինա լեռը ելաւ, որոտումներու և չանթերու մէջն, ու արժանացաւ Աստուածային տեսութեան և պատգամներ բերաւ իօրայիշեան ժողովրդին: Արդարեւ առանց հոգեսոր պատրաստութեան, ապաշխարութեան, ինքնաքննութեան՝ իմանալի լեռը եւ կամ իմանալի լեռ մը կարելի չէ բարձրանալ: Իրաւ է որ որոտումներու և չանթերու պիտի պատահինք մեր վերելքին ժամանակի: Բայց օերանի՛ այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն» (Մաքր. Ե. 8):

Կրօնքը իր պարտաւորութիւններն ունի: Քրիստոնէական կրօնքին պարտաւորութիւններուն նկատմամբ սայթաքումներ մարդուն կեանքին մէջ անպակաս են: Այդ պատճառաւ, եկեղեցին իր պաշտօնէից կողմէ կը հսկէ անոնց վրայ, որպէսզի այդ սայթաքումները դարմանէ: Մարդս ըլլալով ի բնէ մեղանչական՝ մեղք մը գործելէ վերջ, ներքին և քննապատող ու խոսվիչ ձայն մը կը լսէ իր մէջ. Խիդճն է որ կ'արթելննայ: Կ'անգրագառնայ իր ըրածին վըրայ: Այլևս ըրած բանը կրկնելէ կը զգուշանայ: Ահա ապաշխարութեան սկզբունքը: Աստուած օ՛մէ կամի զմահ մեղաւորին, այլ զդառնալ նորա ի չար ճանապարհէն և զկեալն»:

Այդ գարձին սատարող միջոցներէն մէկն է պահքը. պահքը հինէն ի վեր պարտա-

ւորութիւն մ'եղաւէ չ: Զափաղանցութիւններ եղած են անոր օրինական կիրարկութեան մէջ: Այժմ մեր դարուն ոմանք պահքը խզնի կամ անձնական խնդիր մը կը նկատեն այլես, «ուզողը թող պահէ», չուզողը թող պահէ, ուսալ սկզբունքը մը որդեգրելով: Եկեղեցին պահէ պահէլ կը հրամայէ, և պէտք չէ կամայական մեկնութիւններ տալ անոր: Վասնզի խորհուրդներն և անոնց հետ կապակցութիւն ունեցող բանները ձեւեր եւ կամ ձեւապատութիւններ չեն, այլ ունին իրենց բարձր նշանակութիւնն ու արժէքը: Ոչ անտարեկութիւն, եւ ոչ այլ խստակրօնութիւն, այլ չափաւորութիւն:

Այսօրուան Աւետարանին մէջ կան երկու բարացուցական առակներ. զատաւորինը ու փարիսեցի և մաքսաւորինը: Երկուքին մէջ ալ կը շհշտուի ազօթքի և ազօթելու պարագան: Առաջինին մէջ յարատեսութիւնը, երկրորդին մէջ ազօթքի բուն ոգին կը ցոլանայ: Անիրաւ դատաւորը որ գիտցաւ արդար դատաստան մ'ընել, հապա ո՛քչափ առաւել ես մեր յաւիտենական Դատաւորը:

Երկրորդ առակին մէջ փարիսեցին Աստուծոյ Տաճարին մէջ ամբարտաւանութիւն մ'ըրաւ: Բայց Տէր ամբարտաւանից հակառակ կայ, տայ չնորհս խոնարհաց» (Յակ. Դ. 6):

Վասնզի օղի որ իր անձը կը բարձրացնէ պիտի խոնարհի, և ով որ իր անձը կը խոնարհցնէ՝ պիտի բարձրանայ:

Պահնենք, ազօթենք եւ ապաշխարենք Մովսէս Մարգարէին և Սուրբ Գրիգոր Լուսաւորչին պէս, որպէսզի Աստուածային իմանալի լեռը Ալենք, ու անկիզելի մորենիին բոցակէզ լոյսովը Աստուծոյ մօտենանք: Զղջանք եւ ապաշխարենք Մեծ Պահոց մէջ, որպէսզի Ս. Հոգին ստանանք: Ազօթենք որ Տէրը իր ողորմութեամբը, և իր հայրական զթութեամբը ներէ, և լոյսատալով՝ իւրաքանչիւր հաւատացեալը բարիին առաջնորդէ:

Տէրը օրհնէ Հայաստանեայց Եկեղեցւոյ հարազատ զաւակները, որպէսզի՝ զիտնան անոնք ուղիղ և լուսաւոր շաւիզներէն ընթանալ, ի փառս և ի պատիւ Ամենասուրը Երբորգութեան այժմ և միշտ:

ՊԱՐՊԵԼԻ ՎԱՐԴԱՊԵՏ